

## ՀՈՅ ԵՐԱՋԾՈՒԹԻՒՆՆ

ի ՓԱՐԻԶ



Փարիզի Կովկասեան Ընկերութիւնը որ մօտ տարիէ մ'ի վեր հմտուած է Փարիզ գտնուող Հայ, Վրացի եւ Ռուս Կովկասցիներէ, մարտ էր իրիկունը, Ուօշինկթըն Փալէսի սրաներուն մէջ տուաւ երեկոյթ մը, որուն մեծագոյն հրապոյը կը կազմէին հայկական, վրացական երդիքը եւ կովկասեան պարեր (կիստառուի, պատառուրի, լեզվինքա, ուզունտարա) :

Երգեղիքէն առաջ, երգերուն ընդհանուր կրինութիւն մը տեղի ունեցաւ Փարիզի ջրդ թաղապետարանի մեծ արակին մէջ, լուսարանող բանախօսութեամբ մը Պ. Զօպանանի :

«Ընկերական գիտութեանց բարձր Դպրոց»ի Գեղարվուստական բաժնին տնօրէն և ծանօթ երաժշտական քննադատ մարտէն Սոլյան ինդիկանքով, մարտ 1ի իրիկունը այդ կովկասեան երաժտութեան փոքրիկ նուռագանքովը՝ բանախօսութեամբ միասին՝ կրինուեցաւ «Գեղարվուստի Դպրոց» մարտէն մէջ, ներկայութեամբ քրանսացի արուեստի ինչուն խուռն բազուկթեան : Երգեցիքի խումբը կը կազմուէր՝ մեծ մասամբ սիրողներէ (ուսու, ուսու հրեայ, հայ, վրացի), հայկական խմբերները՝ զեկավարութեամբ Պ. Մուղունեանի, վրացականները՝ Պ. Քորիցէի Երցուած հայկական խմբերներն էին Լիփ լիք (պարերգ) Կարսա-Մորդզայի ներդաշնակմամբ) : Սարեն կուզայ ձիաւոր եւ «Հապրապն» (ներդաշնակմամբ Պ. Միրզայշանցի) :

Ո՞վ Հայոց Աստուած (հեղինակութիւն եղամեանի) եւ Կիմկալլա (ժող. Նովուերգ) : Պ. Մուղունեան, փայլուն ապազայ խոստացող երիտասարդ թենոր մը՝ աշակերտ Օր. Մ. Բարայեանի, մենարգեց զմայլելի իբրազ Արախի արտասուլը : Պ. Տրդասանց Թառի վրայ ածեց քանի մը պարսկական եղանակներ (Ֆարկեան, Պայտի, Շիրաց, Մահուր), ինչպէս եւ մեր Կուռնկը ու Զեմ խաղա պարերը : Վրացական երգերն էին «Թոշնիկ», «Տնակ», «Օօրօ», «Նանունի», «Զուրենա»: Խումբը երգեց նաև

ուսուսական Ո՞վ աշնան զիշեր ժողովրդական երգը :

Պ. Զօպանան մէկ քանի բառով բացարեց Կովկասեան ընկերութեան նոպատակը, «որ է, ըսաւ, Փարիզի՝ մարդկային եղբայրութեան եւ ազատութեան զաղաքարներու այս մայրաքաղաքին մէջ՝ մերձեցնել ներկայացուցիչներն այն այլազն ցեղերուն, որոնք քովի կ'ապրին ի Կովկաս» : «Ու չկայ, աւելցուց, մերձեցման ու համաձայնութեան լաւագոյն ոլորտ՝ քան գեղեցկադիտական ոլորտը. այլ եւ այլ ցեղերուն ներկայացուցիչներ, համախմբուած՝ մուսուրական բաներու մասին միասին մասին ցեղերու եւ իրենց ազգային երաժշտութիւնն ու բանաստեղծութիւնն իրարու ճանցնելու համար, Գեղեցկութեան անդիմադրէն համայէն ալիրապետուած, բնազորէն կը մղուին իրար յարգիւու եւ սիրելու, որովհետեւ ոչինչ կայ որ Արուեստին չափ ապացուցանէ մարդկային սըրտին միութիւնը՝ արտայայտութեան ցեղական տարբերութեանց ներգեւեւ :

«Արգէն անոնք որ այս Կովկասեան ընկերութիւնը հիմնած են, կը ներկայացնեն ցեղեր որ, պատկանելով միեւնոյն քաղաքակրթութեան, կապուած՝ պատմական ազնիւ աւանդութիւններով որ համբարշխութիւնը պարտաւուիչ կը զարձննեն իրենց, բոլորն ալ եղած են իրարու հետ համաձայնելու եւ իրար սիրելու համար :

«Մաղթենք որ համաձայնութեան այս զամբուց գեղեցկութեան եւ ընկերական ներդաշնակութեան իտէ ալով մը խանդագառուած մարդոց ձեռքով կնքուած այսուղ, արածուի ամբողջ Կովկասի մէջ, ընդգրկուի հոն միասին ապարդ բոլոր ցեղերէն, այնտեղ տրբել տալու համար համբարշխութիւնը, փոխազարձ յարագանքն ու համակրութիւնը, ու բաղձանքը՝ ազատութեան ու քաղաքակրթութեան գործին նուրբելու այդ բոլոր ուժերը՝ ներդաշնակորէն

համախմբուած եւ իւրաքանչիւրը պահելով իր ուրոյն ինքնատպութիւնը :

Ետոյ, բանախօսը քանի մը լուսաբանութիւններ առաւած կարներուն մասին, եւ իւրաքանչիւր երգի խօսքերուն ֆրանսերէն թարգմանութիւնը կարդաց, եկմալեանի « Ռ'զ Հայոց Աստուած որին առթիւ, որ Վարդանանց դրուագէն ներշնչուած երգ մըն է, բացատրեց Ե. զարու հայկական ասպատամբութեան նշանակութիւնը ընդհանուր պատմութեան տեսակէտով. « Այս երգը, ըսաւ, կ'ոգէ այն երկարատեսի ու զժողուակ պակարը զր Հայոց թիւնը պարտառուուցաւ Ե. զարուն մէկը Պարսկատանի Սարսանեանց դէմ, որո՞ր կուզէնն զրադաշտական կրօնք բանի բնդունել տալ Հայոց. Իրաք ձաւլման շանե մըն էր այդ, եւ ամէն բանէ տառաջ իրենց ազգային գոյութիւնը, իրենց ցեղային ինքնուութիւնը պահանձելու համար էր որ Հայերը իրենց արիւնը թափեցն. Աւարայրի նշանաւոր պատերազմին մէջ, Պարտան Մամրկոնեան, հայկական բանակին սպասակետը, ինկաւ հազար երեսունուվեց հանկիրներու հետ, բայց Պարսկատանն է որ պարտուեցաւ այն յաման կամքէն զր հայ ժողովուրդը ցոյց աղւասւ իր ազգային աւանդութիւնները պահպանելու ազատութեան դատը յաղթեց բռնութեան, եւ այդ յաղթանակը՝ եղանակի արեւմուեան քաղաքակրթութեան յաղթանակը արեւելեան բռնապետութեան դէմ : »

Պարսկական եղանակներուն անցնելով, բանախօսը ըսաւ. « Խուսեր, Վրացիք, Հայեր, բոլորն ալ զարաւոր պայքար են մղած Պարսից դէմ, բայց երբեք չն զարդած սպանչանալէ ստեղծագործ հանճարին վրայ այդ մնե ժողովրդին որ համացեղ է եւրոպայի ազգերուն եւ Ասիոյ ամենէն գեղեցիկ քաղաքակրթութիւններէն մին արտադրած է : Դուք բոլորդ կը ճանչնաք պարսիկ բանաստեղծութեան վեհ չքեզութիւնը. պարսիկ երաժշտութիւնը նուազ ծանօթ է, բայց ոչ նուազ շանեկան. ուրաք եմ տեսնելով որ Հայ մը պիտի ներկայացնէ ձեզ այս իրիկուն քանի մը նմոյններ այդ երաժշտութեան : Արդէն, ուստական Հայաստանի, մասնաւորապէս Դարասալի մէջ է, որ պարսկական բանաստեղծութիւնը պահպանուած եւ զարգացած է իր ամենէն մարդու ձեւուրու. եւ հայ

երաժիշտներ են, Դօրդանեան, Տիղանեան, որ առաջին անգամ ջանացած են այդ երաժշտութիւնը եւրոպական կաղապարի մը մէջ հոսեցրնել : »

Պ. Զօպաննեան իր բանախօսութիւնն աւարտեց Արանի արտասովութիւն ֆրանսերէն թարգմանութիւնն արտասանելով :

Այդ նուազահանդէմը գուաւ շատ ջերմ ընդունելութիւն ֆրանսացի ունկնդիրներուն մօտ. համոյքով կ'իմանանք որ քանի մը նշանաւոր ֆրանսացի գեղարուեատաէր տիկիններ . (մարդողուակի առ Աէն-Փող, կոմուէկ առ Սիսթ-րիս, պարոննեկ առ Պոնթանասն, դքուէկ ա'նցէս, ատկին Լըմէր, մարքիզուհի առ Պրու, եւն.) Հրագրած են Պ. Առաջնունեանը հայկական երգեր երգելու իրենց սալանին մէջ : Ֆիկիրո, իր 20 Ապրիլի թիւնն մէջ, կը կրէ խօսելով մարքիզուհի առ Պրուի նուազահանդէսին վրայ. « Հայազգի թենորը՝ Մուզունեան, իր տաք, քաղցրահետ եւ տարօրինակ հրապար ունեցող ձայնը արեցուց հայկական ու ուստակուն երգերու մէջ : »

Le Mercure Musical երաժշտական կարեւոր ամսաթերթին մէջ, Պ. Առաջն Առողան այդ երեկոյթին նուիրած է հետեւալ տղղեր .

« Փարիզի Կովկասնակ Ընկերութիւնը . . . մարտ 1ի հրացարքի իրիկունը նուազահանդէս մը ստուա Ընկերական զիտուրեանց բարձր դրացոցին մէջ՝ Հայկական գեղեցիկ խմբերգներ երգուեցան, բորունկ ու երազուն, զեկուարութեամբ Պ. Մուզունեանի որ յետոյ մնենքեց, հայալի հրայրքով ու տաղանդով, եղերական ողբերգ որ, Արաբիս արտասով : Վրացական կոգեր, յասակ, արևոտ, զգիրէ խալական, զեկավարութեամբ Պ. Բորիչէ Պարսկական եղանակներ, Թարի վրայ ածուեցան Պ. Տրդատնաց : Այդ բոյոր կոտրերը հասարակութեան ներկայացնեցն Պ. Զօպաննեանի մէկ շայլակ ու շանեկան բանախօսութիւնամբ : »



Le Mercure Musicalի միեւնոյն թիւնն մէջ, Լուի Լալուա հմուտ երաժշտագէտին սոորագրութեամբ՝ կը գտնէնք հետեւալ զնանատական սողերը տաղանդաւոր երգչունէի Օլ. Մարզիտ Բարյականի մասին :

« Ընկերական զիտուրեանց բարձր դպրոցին Ա. Թիրու փետրվար 22ի իրիկունը մզգի A.R.A.R. @

լսելի ըրաւ Պափի աշխարհիկ յանդարձութեն մէջ կ քանին . Մխափովի յանդարձն եւ ուրիշ ոչ նըւ- ւազ սիրուն քանի մը կտորներէ յետոյ , յան- ցինք Լայգիկի ընտրոքեանց համար յանդարձ , ուր արդէն կարելի է նկատել Պերթպշնի գրու- ժակից ժպիոր , բայց զեռ զերծ ամէն ժառնու- թենէ . Օր Մարգրիտ Բարայեան այդ երգը եր- գեց ճայնով մը աւելի փափուկ , ճկուն ու հեշտ՝ քան ինչ որ կարելի է երազել , եւ մանաւանդ անկեղծութեամբ մը որ կը յուզէ եւ կը հմայէ առաջին վայրիկեանէն : Որովհետեւ մարդ կը գուշակէ , զինքն իմանալով , թէ այդ զմայ-

լելի արու եստագիտուհին հաճոքին համար մի- ան կ'երգէ , եւ այնպէս բնչպէս մննք կը խօ- սինք , իր մտածումն ու զգացումը արտայայտե- լու համար ։ Եստ գողարիկ կերպով մարմնաւո- րեց նաեւ Լիչնի յամա ժպիոր եւ նազոտ որկ- րամութիւնը « Սուրբի զեղծման վրայ » քան- թաթին մէջ , ուր Պ. Ռետեր բարձր ոճով ու սեպանչելի ճայնով Ըլէնտրիին մը եղաւ , մինչ- զեռ երիտասարդ թենոր մը , Պ. Մուզունեան , ծափահարել կուտար օրկան մը արտասովոր ընզարձակութեամբ եւ շատ քաղցր հնչիւ- նով : »



## Փարիզի Հայկական Միութիւն



Փարիզի « Մասիս » Հայկական Ակումբին անդամները իրենց Մարտ 8ի ամսական հա- ւաքման մէջ , որուցին հիմնել ընկերութիւն մը՝ « Փարիզի Հայկական Միութիւն » անու- նով : Ըստրեցին յանձնախումբ մը՝ կանոնագ- րութիւնը խմբագիրեն համար : Այդ յանձնա- խումբը զոր կը կազմէին ՊՊ. ԲԺ. Ա. Բարայ- եան , Յ. Խոքենաէր , Հ. Մելքոնեան , Մ. Ցովա- կիման , Նիրվանզադէ եւ Ա. Զօպանեան , պատրաստեց կանոնագրութիւնը , եւ մարտ 31ի իր կունը ներկայացուց « Մասիս » Ակումբի անդամներուն , որոնք քանի մը փոփոխութիւն- ներով ընդունեցան զայն :

Հիմնադիր անդամները ըստրեցին « Տնօրէն Խորհուրդի համար հետեւեալ անձերը . ՊՊ. ԲԺ. Ա. Բարայեան , Յ. Խոքենաէր , Հ. Մելքոնեան , Մ. Ցովակիման , Ներսէս Խան Ներսէսեան , Շիրվանզադէ . Փոխ-Առենապետ , Համբարձում Մելքոնեան . Գանձապահ , Ա. Զօպանեան , Նիրվանզադէ , Ա. Զօպանեան :

Տնօրէն Խորհուրդը իր Դիւլանը ընտրեց սա- պէս . Ներսէս Խան Ներսէսեան , Առենապետ , Շիրվանզադէ . Փոխ-Առենապետ , Համբարձում Մելքոնեան . Գանձապահ , Ա. Զօպանեան . Առե- նազապիր :

## ԿԱՆՈՆԱԳՐՈՒԹԻՒՆ

### ՓԱՐԻԶԻ

## Հայկական Միութեան

### Ն Պ Ա Տ Ա Կ

**80ԴՈՒԱԾ 1.** « Փարիզի Հայկական Մի- ութիւն » Ընկերութեան նպատակն է .

I. Նպատել , օրինական միջոցներով , հայ ազգի բարյական եւ նիւթական շահերու պաշտպանման :

II. Ճանչցնել քաղաքակիրթ աշխարհին՝ Հայութեան անցեալ ու ներկայ կեանքը եւ մտաւոր գործունէութիւնը :

III. Տարածել հայ ժողովրդին մէջ արեւ- մտական քաղաքակիրթութիւնը :

Գործունէութեան միջոցներ

**80ԴՈՒԱԾ 2.** « Փարիզի Հայկական